

## ՆԿԱՐԻՉՔ

ԵՒ

### ՎԿԱՅՈՒԹԱԾՈՒԹԻՒՆՔ ԱՐԲՈՑ

Նկարչաց համար Միջին դարերու մէջ անհատնում ոսկոյ բովեր եղան Առողքերու վարերը. հոն իրենց հանճարը ծծեց բանաստեղծական աւիճը, հոն իրենց վրձինն ստացաւ եթերային նրբութիւն և ներկերն՝ հայելակերպ ցոլացուցին ծիածանի փափուկ երանգներն՝ իրը ձեռքերը պատառներու, տախտակներու կամ որմերու վրայ կը շարժէին, լոկ զիմազիծեր կամ ստուերներ զրոշմելու համար չէր. այլ վեհազոյն զաղափարով մը խանգավառուած և հաւատոյ եռանդեամբ մղուած, կը զրոշմէին հոն իրենց հոգիներու բարեպաշտ զգացումները, կը տպաւորէին հոն իրենց սրտերու ամենաշերմ սէրերը, և յաճախ նաև կը մարմաւորէին հոն իրենց երեակսյութեան թչանաց տեսիլները : Զմայլելի է այս ամէնը. և ո՞վ արդեօք հիացկոտ յափշտակութեան ժամեր չէ անցուցած այսպիսի նկարներու առջև եկեղեցեաց նուազ կիսաստուերին մէջ կամ թանգարաններու լուսողող սրաններու մէջ: Եւ թերեւ երերը մտածած չենց թէ յաճախ ինչպիսի անյաղթելի դժուարութեանց ենթարկուած է բարուեստագէտն այսպիսի զլուխ զործոցներ ստեղծագործելու համար: Իրեն համար զիւրին՝ էր կարդալ վկայարանութիւն մը, տեսնել հոն նահատակ վկային զիւցազնական արիութիւնը, տանջանաց սաստկութիւնը՝ որոնց կ'ենթարկուի, երկնային սքանչելագործ զօրութիւնը՝ որ հրաշելք կը խորտակէ մարդկային չարութեան ննարագիտութիւնը, և նկարել իր Սուրբ փառաց ճառագայթով պակուած, և իր կենսագրութեան ամենէն աւելի վեհ վայրէնին մէջ, իր սըրբարապան յաղթանակին ամենապերճ շըեղութեան մէջ: Բայց այսպէս չէր ամէն անզամ. յաճախ նկարիչը բոլորովին անտեղեակ էր Սուրբերու վարուց. ո՞չ մէկ յատուկ տեսիլք, ո՞չ մէկ առանձնայատ-

կութիւն յիշուած էր անոնց վկայարանու թեան մէջ, և թերեւ նաև յաճախ, որուրովին իսկ զուրկ վկայարանութեանց նըկարագիրներէ՝ լոկ անուն մը միայն առաջարկուած էր իրեն. – ի՞նչպէս ուրեմն ներկայացնէր իւր Սուրբը. – ահաւասիկ տագնապալից վայրկեանը, նոյն իսկ ամենաքաջ արուեստագէտին կենաց մէջ, որոյ վրայ քնաւ չենց մտածեր մենց երբ իւր ստեղծագործած հրաշալի նկարին վըրայ կը զմայլինք. և հաւանորէն այսօր մեզի ծանօթ կամ ստուգուած պատմութեան հետ համեմատելով՝ կը ծիծաղինք նկարչին միամիտ տղիտութեան վրայ: Բայց սակայն քանի անզամներ արդեօք մենք ինքնին արտասուելի ենք մեր զիտութեամբ և հմտութեամբ, և ընդհակառակուած արուեստագէտ նկարիչն իրեն լուսկի իրաւունքը կը վայելէ ծիծաղելով մեր վըրայ արդար վրէժինդրութեամբ: Միթէ մեր քննական հմտութիւնը, մի միայն ազատ արձագանք մը չէ իրեն երեակայոտ նարտարութեան. միթէ ինքը չէ՞ր որ առաջարկուած լոկ անուն մը Սուրբին նըկարն հանելին զատ՝ ստեղծեց նաև բոլոր անոր վկայարանութիւնը՝ տանջանցներով ու հրաշեներով հանդերձ:

Այս ամէնը լաւ զիտեն անոնք որ վկայարանութեանց ուսումնասիրութեան մէջ խորամուխ եղած են: կը կարդանք Սուրբերու վարերը՝ զորս զրած են ամենամեծ հայրապետներ, որոնց ստուգութեան վկայաց են ակնանատես վկաներ, որոնց յաճախ նոյն իսկ իրենց դարձն ալ սըրոյն հրաշից կը վերագրեն, կամ սուրբին հաւատարիմ սպասաւորներն են կամ նոյն իսկ սերտագոյն մտերիմքն ու արենակից ազգականց: Խոր քննութիւն մը սակայն արևու ճառագայթից նման կը փարատէ այս մշուշային հմտութիւնը և միակ վըրկայ, միակ պատմիչ կը ներկայանայ մեզ նկարիչ կամ արձանագործ արուեստագէտը՝ իր ճնարած պատկերով կամ քանչակով: Ամէնէն աւելի ստուգապատում համարուած ձեռագիրը կը վկայեն թէ Ա. Աթանաս հեղինակած է Ա. Միհնասայ,



Գարբաչչիոյ. — Ա. Գէորգ



Գարբաչչիոյ. — Յաղթամակ Ա. Գէորգայ

երմոգինեայ և Եւգրափոսի վկայարանութիւնը. Պասիկրատէս, հաւատարիմ ծառայ և ականատես ընկեր վկայութեան, աւանդած է զրով իւր տիրոջ Ս. Գէոր-

իւր Ս. նշխարաց նկատմամբ ալ իրբեկոտակ կը յանձնարարէ որ անոնց փոխադրուին յԵւգրայիդաւ Եւ սակայն գիտենք որ Պասիկրատէսն ալ Ալեքերն ալ Կեղծեալ անձինց են, Կեղծեալ է նաև Ս. Աթանասի անունն՝ վերոյիշեալ վկայարանութեան իրբէ հեղինակ: Այսպիսի Կեղծիք շատ բազմաթիւ են, անթիւ են չըսելու համար: Սուրբի մը պաշտօնը տարածուած էր այս ինչ կամ այն ինչ տեղույ մէջ, ուր չկային անոր ստոյգ վարքն ու նահատակութեան պարագաները գիտցողք, սակայն հարկ էր հաւատացելոց ներկայացնել զայն և վկայագիրը կը հիւսէին Սրբոյն անուան վրայ գովեստ մը, բաղելով ուրիշ ծանօթ վկայարանութիւններէ պարագաներ ու դէպքեր՝ առանց յատուկ ընտրութեան և խառն ի խուռն առանց որոշ սահմանի տեղույ և ժամանակի, ընդհակառակն յաճախ աշխարհէ աշխարհ թափառեցնելով երանելի նահատակներն, ինչպէս ունինք Ս. կղեմայ Անկիւրացւոյ վկայարանութեան մէջ գլխաւորարար: Գիտենք այսօր որ վկայագիրն այս թափառութիւնը կը հնարէի կապակցութիւն մը հաստատելու համար Սրբոյն ի պատիւ զանազան ցաղացաց մէջ յիշատակուած ուխտատեղաց կամ նշխարաց միջն: Բայց շատ լարեւոն ուղի մ'էր այս, և փոխանակ հարազատ վկայարանութեան, առասպելալ պատմութիւն մը կը յօրինուէր, որ երբեմ բոլորովին իսկ անգտելի կ'ընէր ճշմարտութիւնը. բարեբաղդարար ցիչ անգամ այս չափազանց տխուր աստիճանին կը հասնինք. այս եղած է մասնաւորապէս Ս. Գէորգայ վկայարանութիւն առթիւ, ինչպէս պիտի տեսնենք: Շատ դէպքերու մէջ ցննական ուսումնափրութեամբ այսօր կարելի եղած է զակ ստոյգ և պարզ նահատակութիւնը, հիւստածոյ առասպելալ զարդերէ. և ապագայ ցննութիւնը անշուշտ պիտի յաջողին գեռ աւելի պարզել ու պայծառացնել: Գիտելու ենք որ հին զարուց վկայագիւր ալ իրենց ժամանակակիցներէ աւելի շատ հմտութիւն չունեին, և այսօր տօնացոյցներու և վկայա-



Գարբաչիոյ. — Ս. Վիթալէ

գայ նահատակութեանց պատմութիւնը . Ալեքեր (Augarus = Արգար) մը կը պատմէ մեզի Ս. Թէկողորի մարտիրոսական նահատակութիւնը, որուն ներկայ եղած է ինքը. և ի վաւերացում իր աւանդութեանց կը վկայէ թէ Սրբոյն գրագիրն էր ինքը, թէ Սուրբն ինքնին կ'աղաչէ որ իւր քով կենայ մինչև ցվերջ նահատակութեան, և

բանութեանց հատորներու մէջ ունինք շարք մը սուրբերու՝ որոնց գոյութիւն ունեցած չեն կամ նոյն են ուրիշ անուամբ ծանօթ սուրբերու հետ. այսպէս գիտենց որ Եփոպայի մէջ անուամբ համրածանօթ, բայց վարութ բոլորովին անծանօթ Ուղրքն իբրահիմու ուրիշ անձ մը չէ եթէ ոչ նոյն ինքն Ս. Միհնա. այսպէս նաև վրակայագիրներու տղիտութեան կը պարտինք, ի միջի այլոց, երկու զանազան Ալրոց խումբեր ձևացնելն մի և նոյն Ս. Բարելայ նահատակութիւնն, հնարիլով երկու զատ վկայարանութիւններ մին՝ Բարելայ Հայրապետին և Ֆրից աշակերտաց, և միւս սր դարձեալ Բարելայ ծերոյն և ութունն և շորից աշակերտաց յատկացուած։ Այս շփոթութիւնը յառաջ եկած է արձանագրութեան մը սիւալ ընթերցուամէն։ այսպիսի սիւալ ընթերցմանց արդիւնց են նաև զանազան հայարաւոր անառուն վրակայներ, որոնց սոսկ սահմանացոյց կամ ուղեցոյց մղոնացարերու չափերն են։ Տիպար (typique) մ'է այս նկատմամբ հետեւել գէպը. հաւատաւոր կուսան մը կը վախճանի, և կը թաղուի հին ժամանակների թացած հոռվմէական գիրեզմա-

նացար շիրմի մը մէջ, որուն վրայ բարձրացնդակ զբոշմուած հոռվմայեցի տիկնոջ մը դէմքն արդէն իսկ կիսով եղծուած և խորուակուած էր։ Մի և նոյն քարին վրայ կը փորազրեն նաև թաղուած կուսանին անունը. Ոչ ոք կրնար երկակայել որ ժամանակ անցնելէ վերջ այդ անունը և հին գերեզմանը՝ սրբուհոյ մը հանգըստարանը պիտի համարուէր և նորօրինակ վկայարանութիւն մը պիտի ստեղծուէր. ապայն միջնադարեան վկայագիրը չէր տարակուած սրբուհի մը նշամարել հոն՝ կարդալով կուսանին անունը և հին շիրմից տեսնելով. և իդ ժամանակաց յատուի չերմեռանդն բարեզպաշտութեամբ չիվարանիր յօրինելու վկայարանութիւն մը՝ ըսելով, թէ հոն կը պահուին նշխարը կուսանաց ուրնց բարբարոսաց յարձակումներէ պահպանելու համար իրենց կուսական անմեղութիւնը դէմքերնին ապականած էին կը արատելով թիթերնին և կզակնին, ինչպէս որ կը տեսնեի իրենց դիրքմանին վրայ։ Բարեբաղդարար յաւելցուած էր այս վերջին բացասարութիւնը որ բանալի մ'եղաւ իրաց ճշմարտութիւնն ստուգելու և պարզելու։ Այս կերպով ժագումն առած

1. Հին յիշատակներու նկատմամբ յիշենք հոս Ա. Պետրոսայ հայակաւոր արձան մ'ալ որ հոռվմէական արձանէ մը կազմուած է։

Il est encore une autre statue, du prince des apôtres, conservée dans l'église souterraine du Vatican. Celle-ci est en marbre; elle porte cette inscription : *Très-antique statue de saint Pierre, prince des apôtres, laquelle était placée entre les colonnes du portique de l'ancienne basilique au-dessus des portes d'airain.* Elle passe pour être d'une antiquité plus reculée que celle en bronze. Quelques auteurs pensent qu'elle fut donnée par Constantin ou quelqu'un de ses successeurs; mais les antiquaires qui font auto-

rité croient qu'elle est du V. siècle.

Cette statue est gravée dans l'ouvrage, intitulé : *Monumenta cryptarum basilicæ Vaticanæ*, etc., in-fol., par Angelo de Gabrielis. Rome, 1773, planche IX. Elle y est représentée assise sur une sorte de *cathedra* ou trône épiscopal en style du XIV. siècle. Saint Pierre a les pieds chaussés de sandales, posant sur un *suppedaneum* supporté par deux lions accroupis. Il tient d'une main une seule clef; l'autre main est élevée en signe de bénédiction ou plutôt placée peut-être dans l'attitude d'un homme qui parle à une auditoire.

On dit que cette statue fut pri-

են նաև բազմաթիւ սուրբերու յիշատակութիւնք, որոնք նահատակուելէ գերջ հրաշագործ ազդեցութեամբ մը իրենց ձեռաց մէջ կ'առնուն գլուխինին և վկայարանութեանց պատմութեան մէջ կը ճանչցուին cefalofori անուամբ :

Առաջին դարերու մէջ, այն ժամանակ երբ դեռ գետնաղամբաններու շըջանը կ'ապրէր Ս. Եկեղեցին՝ անթիւ էին հաւատոց նահատակները. պայծառ և խոնարհ հաւատացեալը քաղաքական և ընկերական ամէն աստիճանէ ու դասակարգէ կը նա-

հատակուէին միահամուռ և անոնց անունները միայն հազիւ կրնային դրոշմուշի իրենց գերեզմանաց վրայ. միայն լոկ մի քանի ամէնէն հոչակառներուն փոքրիկ վկայարանութիւնն մը կը դրկուէր զանազան զաւառներու հայրապետաց : Երբ անցան հալածանաց դարերն ու փառապանձտանքները կանգնուեցան այս խոնարհ ու անծանօթ վկայից շիրիմներուն վրայ, սկըսան գրուիլ նաև վկայարանութիւննց ալ, ըստ կարելոյն հաւաքելով աւանդութեամբ հասած տեղեկութիւններն, և երբ ասոնց

mitivement celle d'un personnage consulaire, à laquelle on supprima la tête et les mains pour y substituer une tête de saint Pierre et des mains dans la pose où nous les voyons.

Voici ce qu'on lit maintenant dans le texte de l'ouvrage indiqué ci-dessus : *In sacellum Sancte Mariæ de Portico nuncupatum ad hypogeum Vaticanum meridionalē partem, a summo pontifice Paulo V translata est marmorea divi Petri statua a prime vetus, quæ inter columnas porticus antiquæ basilicæ supra valras æreas olim erexit... Primo, ut nonnulli putant, consularem virum representavit, et caput quidem, brachium dexterum manumque læcam adjuncta esse constat. Alta est palmos romanos fere sex, et apostolorum principem exhibet solio insidentem, tunica pallioque indutum, dextera elata benedicentem, sinistra duas claves gestantem, soleatunque ac barbaum, sicut in aliis monumentis videre est: æneoque diadema inauguato caput ejus cingitur.... Turrigius usum commenorat tum eam statuam olim in S. Petri festo pontificalibus ornandi vestibus, tum*

*etiam pium fidelium morem, ipsius simulaci protensum dextrum pedem osculantium.... Sed ut ad S. Petri statuam redeamus, ipsam circumstant ornatus marmorei, ac musivi, columnæ quatuor modice altitudinis, ac duo simulacra parva, totidemque lapidei leones qui Urbani VI papæ sepulcro adjacebant, vigilantiæ symbolice designantes; hinc calcis templorum ac paleatorum, quasi vigiles et custodes adpingi consueverunt, quemadmodum Horus Apollo in suis Hieroglyphicis adnotavit.*

*Cathedra huic simulacro principis apostolorum accommodata, ipsa eadem est, cui statua Benedicti XII, pontificis, de qua nos alibi diximus, imposita olim cerrebatur.*

A droite et à gauche de la statue de saint Pierre sont deux figures debout, dont une est celle d'un ange ; l'autre est, dit-on, un apôtre tenant un volume roulé.

Nous pensons que les détails donnés ci-dessus ne laissent plus de doutes sur l'authenticité de ce précieux monument, un des premiers jalons de l'archéologie chrétienne.

MIGNE. Iconographie t2 1000.



Ժիորժիսէ. — Ս. Աստուածածին

պակսէին, յարմարցնելով նահառակութեան հաւանական պարագաներ և զանազան տանջանաց ձեռք:

Տաճարներու որմեր և զմբէթներ զարդարուեցան սուրբերու նկարներով, որոնց կերպով մ'իրարմէ զանազանելու համար յատուկ նշաններու կը կարօտէին: Բիւզանդական արուեստագէտը իրենց մորայիներու մէջ, ինչպէս նաև գոթացի ճարտարար իրենց գունագեղ ապակիներու վրայ, չվարանեցան յաճախ զբոշմելու սրբոց նը-

կարներու քով անոնց անուններն ալ. բայց ուրիշ արուեստագէտներ փոխանակ անոնց գրելու, աւելի գեղեցիկ համարեցան սուրբերու նկարաց մէջ տեղաւորել անոնց նահատակութեան գործի մը կամ բարոյական զաղափարի մ'արտայայտիչ արտաքին նըշան մը, կամ նոյն իսկ բոլորովին երեւակայեալ զաղափարանիշ մը: յաճախ սուրբն իսկ ներկայացուցին իր տանջանարանին վրայ, և այս տիպարները շուտով տարածուեցան ամէն կողմէ ձեւացնելով

աւանդական սկզբունք մը, որուն գրէթէ. ի հարկէ պիտի պարտաւորուէին հետեւիլ ապագայ արուեստագէտք: Այսու ահա ու նեցանք նկարներու քով նիզակ մը, սպոց մը, սայրասուր սլաքներով անիւ մը, եռացեալ կաթսայ, տապակ հրակէզ և այլն և այլն, որոնք ամէնն ալ տուրքին կրած նահատակութեան յայտարարքն էին: Այսու ունեցանք նաև գաղափարացոյց նշաններ՝ ագռաւ մը Ա. Էրսրէտիդոսի համար, դաշնակ կամ երաժշտական զանազան գործիններ՝ Սրբուհի Զէջիլիայի, զառնուկ մը Ա. Ազնէսի, երկու աչքեր պնակի մը վրայ՝ Սրբուհի Լուչիայի համար, կրտած գլուխ մը՝ Ա. Դիոնիսիոսի ձեռաց մէջ, նելլիարը՝ Միքայէլ հրեշտակապետին ոտից կոխան, վիշապ մը նիզակահար՝ Ա. Գէորգէն կամ Ա. Թէոդորէն, շուշան մը Ա. Ալոյիսոսի և այլն և այլն, որոնք նիւթական պատկերի ներքեւ պիտի արտայայտէն: Սրբոց բարոյական առաքնութեանց զօրովիթներ կամ նահատակութիւնը Երբեմն սակայն այս բարոյական զաղափարանիշերը բնաւ յարաբերութիւն չունէին Սրբոց վարուց հետ և լոկ արտեստագիտաց երեսկայութեան արդիւնք էին, ինչպէս են Սրբուհի Զէջիլիայի քնարներն կամ Ա. Գէորգայ վիշապն: Աւելի գեղեցիկ և բացորոշ էր երր նոյն իսկ Սուրբը կը ներկայացնէին իր տանջանարանին վրայ, ինչպէս Ա. Լաւրենտիոս հրաշէկ կասկարայով, Ա. Սեբաստիանոս ծառին կապուած ու նետահար, կամ Ա. Անտոն Անապատականն իր քարանձավակն մէջ խոզակերպ գներէ շրջապատուած, և այլն: Այս վերջին պարագայն ալ սակայն երբեմն առիթ տուած է շփոթութեանց՝ Սուրբի մը յայտարար նշանակըն փոխանակելով համանուն ուրիշ սուրբի հետ, ինչպէս ունինք ի Հռովմ, ուր քրիստոնէական նահատակ Սրբուհի Շուշան կուսանին փոխարէն, նկարուած է Աստուածաշունչի Դանիէլեան ողջախոհ Շուշանը:

Երբեմն արուեստագէտք չափազանցած ալ են իրենց ներուած ազատութեան մէջ և բարոյական գաղափար մը նիւթական

կամ իրական տեսլեամբ թանձիացուցած են, ինչպէս կը նկատենք Ա. Բեռնարդոսի նկարներու մէջ ուր Ա. Կուսին յայտնութեամբ իրեն շնորհուած շնորհաց քաղցրութիւնն և օծութիւնն իրապաշտ ըմբռունդութեամբ նիւթակս կաթի փոխացուած է անձաշակ նկարիչներէ, մինչդեռ ամենազեղեցիկ կերպով մի և նոյն տեսսիլը նկարած է Filippino Lippi: Հուսկ յետոյ յիշնենք ամենուն ծանօթ պատուածք մը, որ թէպէտ առասպելայօդ է՝ բայց զուրկ չէ հրահանգիչ յատկութիւնէ մեր առաջազրեալ նիւթին համար, ամենաճշշտ պատկերացնելով նկարչաց և ժողովրդեան ըմբռունդմերը կ'աւանդուի թէ զիւղի մը թաղականք կը յանձնարարեն նկարչի մը իրենց զիւղական եկեղեցւոյն համար Սուրբի մը պատկերը զծել: Նկարիչը յանձնն կ'առնու և կը հարցնէ թէ ինչ կացութեան մէջ կ'ուզեն ներկայացուած տեսնել իրենց սուրբը, նահատակուած թէ ողջ: Ժողովը կը տագնապի այս հարցման պատասխանելու համար և յետ երկար խորհրդակցութեաց կ'որոշեն որ նկարիչը զիւղը ներկայացնէ ողջ, մատանելով որ երբ ուզեն զայն մեռած տեսնել՝ կրնան իրենք ալ մեռցնել: Ահա ինչ որ այս առասպելայօդ պատմութիւնը կ'աւանդէ, իրապէս կատարած են յաճախ վկայագիրը և միշնադրեան պատմազիրը աւանդութեանց (légendes): Բաւական էր որ առնը սուրբի մը նկարը տեսնէին, և առանց բնաւ վարանելու, վկայարանութիւն մը կը յօրինէին տանջանցներ և հրաշեներ հիւսելով իրարու: Կը զարմանանք յաճախ այս բարեպարիշտ մատենազրաց անմեղ միամուռութեան վրայ երր նոյն իսկ սուրբերու զիմազիծերը կ'աւանդեն, և մինչեւ իսկ իրենց հագած զգեստուց ձեւերն ու զոյները կը նկարազբեն: Միքան վկայարանութիւնք մեզի ծանօթ մողայիշներու օրինակութիւններ են, և դեռ ոքան աւերակ եկեղեցեաց կամ կորուած յիշատակարանաց արուեստական գործերն կրնանք զուշագել կամ վերակազմել այս հաւատարիմ օրինակութեանց միջոցաւ:

Այսպէս ուրեմն վկայագիրը և նկարիչը բեզ չուներ, և ուր այն ժամանակ՝ մասնաւոր սրբոց նկատմամբ դեռ շատ հաստատուն և ստուգապատում աւանդութիւնը կը պահպեէին, առասպելայօդ վկայաբանութիւնը մը տիրապետած էր այն աստիճան՝ որ երբ առաջին անգամ Ս. Գելասիոս հայրապետը մոլորական գրութեանց դէմ իւր հեղինակաւոր ձայնը կը բարձրացնէ հաւատացեալներն զգուշացնելու համար, գրեթէ առաջին Index մը հրատարակելով, այդ կոնդակին մէջ արդէն առաջին դատապարտուած գրութեանց շարքին մէջ կայ նաև Ս. Գէորգայ սուայօդ վկայաբանութիւնը:

Այնչեւ հիմայ ըստւածներու կատարեալ ամփոփումն և օրինակ մ'ունինց Ս. Գէորգայ վկայաբանութեան մէջ, ուր վկայագիրը և արուեստագէտը անսանձ կերպով ասպարէզ տուած են իրենց երևակայութեան ու տաղանդին:

Ս. Գէորգ քրիստոնէկութեան ամէնէն հին և ամենաքաջ ախոյեաններէն մին է, որուն յիշատակը սփուռած է ամէն ազգաց մէջ, չկայ զաւառ մը կամ քաղաք մը որ անոր յիշատակին նուիրուած տաճարներ կամ ուլիտատեղիներ չունենայ, և սակայն ուր է անոր սոյոյ նահատակութեան պատմութիւնը: Դեռ մինչեւ այսօր, յստ ամենամանը զննական խուզարկութեանց, կարող եղած չենք իր կենաց և իր նահատակութեան շուրջ բարդուած առասպեկներու մէջ զտել իրական պատմութիւնը. և սակայն իրեն վկայաբանութիւնը ամենաշին ջարերու կը բարձրանան և իր նկարներն ամենաշին տաճարաց աւերակներու մէջ ալ կը գտնուին. տիպար երեսոյթ մ'է այս ընդհանուր սըրագրութեանց (hagiographie) պատմութեան մէջ և արժունի է յատուկ ուսումնաիրութեան՝ աւելի քան ինչ որ կը ներեն մեզի համեստ յօրուածի մը չափերը: Այսան հոչակաւոր սուրբ մը զարմանալի է որ այնքան անծանօթ մնայ իւր սոյոյ վարցով, մինչ առասպելայօդ վրկայաբանութիւնը անթիւ են և ամենուրեց տարածուած հնուց ի վեր. մինչեւ իսկ կը տեսնենց որ զեր հինգերորդ դարուն մէջ և Հոռովայ պէս կեղունի մը մէջ, ուր արևելեան երեսակայութիւնը շատ ասպա-

րեզ չուներ, և ուր այն ժամանակ՝ մասնաւոր սրբոց նկատմամբ դեռ շատ հաստատուն և ստուգապատում աւանդութիւնը կը պահպեէին, առասպելայօդ վկայաբանութիւնը մը տիրապետած էր այն աստիճան՝ որ երբ առաջին անգամ Ս. Գելասիոս հայրապետը մոլորական գրութեանց դէմ իւր հեղինակաւոր ձայնը կը բարձրացնէ հաւատացեալներն զգուշացնելու համար, գրեթէ առաջին Index մը հրատարակելով, այդ կոնդակին մէջ արդէն առաջին դատապարտուած գրութեանց շարքին մէջ կայ նաև Ս. Գէորգայ սուայօդ վկայաբանութիւնը:

Ահաւահիկ թէ ի՞նչպէս հիւսուած է այն ըստ զանազան վկայագրաց:

Պարսից ինցնակալն Տատիանոս<sup>1</sup> ժողով կը գումարէ եօթանասուն երկու թագաւորներու և հրովարտակ մը կը հրատարակէ Ընդդէմ քրիստոնէից: Ս. Գէորգ, կապագովկացի և զնդապետ զօրաց, կը համի յարցունիս, աղցատաց կը բաշիէ իւր ստացուածքը և կը խոստովանի ըզդիրաւութեան:

(Գէորգ հայ մ'էր, հայրենի ծագմամբ կապագովկացի, որի Ղեռնդ կամ Հրանտ (Gerontius) զօրավարի, որ այն միջոց կ'ապրէ ի Հայաստան: Իւր մայրը կը կուռէր Բոլիքրոնիս, և էր քրիստոնեայ, մինչ հայրը կուռքերը կը պաշտէր. և Գէորգ իւր մօրը խնամքով կը մեծնայ քրիստոնեայ, առանց իւր հօրը գիտութեան. բայց յետոյ Հայրն ալ հիւնդանալով, և իւր որդույն յորթառնաց լսելով, կը գտնայ ի քրիստոնէութիւն: Գէորգ մերձակայ մինաստանէն քահանայ մը կը կանչէ զինքը մկրտելու համար՝ մահուրնէն առաջ: Հրանտ կը մեննի իրեն քրիստոնեայ: Գէորգ կը վազէ իւր հօրը կոստունը, կը խործակէ ուկեղին և արծաթեղին կուռքերը, անոտի կը դիմէ միւս կոստունները և կը ջախչախէ բոլոր աստուածները. կը մեղոնէ քրուրմերը և աղցատաց կը բամնէ հազարին

1. Արքի խումբ մը վկայագրաց պարակականէն հոգմէտականին կը փոխէ հանդիսավայրը և անձինքը,

Հարստութիւն։ Սիկուանոս անոնդվ մէկը վարդան դուրսին կը պատմէ եղածը։ Վարդան կը կանչէ զԳէորգ, կը զատէ և ազատ կ'արձակէ յանձնարարելով իրեն խոհեմութիւն և կայսերաց հրովարտակներու հնազանդութիւն։

Թագաւորը կը հարցացնէ, կ'իմանայ անոր ո՞վ ըլլալը և կը հրամայէ որ կուռքերը պաշտէ, Գէորգ կը մերժէ և կը կախուի, կը պատառուի, ոտքերը կ'ազուցանեն երկաթագամ կօշիկներ, և մուրճերու հարուածներով ուղեղը կը ժայթքէ, և այլն, մինչև որ յետո բանտ տարուելով տեսիլը սը կ'ունենայ՝ յորում Քրիստոս իրեն կը յայտնէ որ եօթը տարի պիտի տանջուի, երեք անզամ պիտի մեռնի և յարութիւն առնու, վերջնապէս նահատակուելէն առաջ։

Երկրորդ օրը դարձեալ ատեանին դիմացն է, հոն է նաև Աթանաս մոզբ որ իւր զօրութիւնը ցուցնելու համար՝ դիւթութեամբ՝ ցուլ մը երկու մաս կ'ընէ։ Աթանաս դիւթեալ ըմպելիք մը կը խմցնէ Սուրբին, որ բնաւ չի վասուիր և մոզբ քրիստոնեայ դառնալով իսկոյն կը նահատակուի։ Խակ Գէորգ կը կապուի սուրերով շրջապատուած անուի մը, որ կը հուլիք և տասը կտոր կը բաժնէ սուրբին մարմնը։ Ասկոմները կը նետուին ջրհորի մը մէջ։ Բայց մինչդեռ կայսրն եօթանասուն երկու թագաւորներու հետ կը ճաշէ, կայծակ մը կ'իշնէ և Գէորգ յարութիւն կ'առնու առաջին անզամ։ Անտողիս սպարապետը բոլոր իւր զունդով կը զառնայ և կը նահատակուի։

Երկրորդ անզամ կը սկսի նոր չարչարանաց շարք մը։ Սրբոյն բերնէն կը լեցնեն հալած կապար, վաթսուն հրաշէկ գամեր կը միեն գանկին մէջ, կրակարանի մը վրայ զլիխվայր կը կախեն, պղնձէ հրացեալ ցուլի մը մէջ կը փակուի. Բայց անօգուտ, Սուրբը միշտ անվնաս կը մնայ և յետոյ կը տարուի դարձեալ ի բանտ, ուր նորին տեսիլը մը կ'ունենայ, Երկրորդ օր, Մանենցիւու, թագաւորաց մին, կ'երդնու որ ինքն ալ քրիստոնեայ կ'ըլլայ

եթէ Գէորգ կարենայ հրաշագործել և դատարանի քսանուերկու աթոռները պատուղ բերեն։ Հրաշը կը կատարուի, բայց թագաւորը զայն Ապողոնի զօրութեան կը վերագրէ։ Նահատակը երկու մաս կը բաժնուի սղոցելով և իւր մարմինը կը նետուի հալոցի մը մէջ, կապարով և նամաթով։ Ակայան ահաւոր պայթում մը կը լսուի. Յիսուս կ'իշնէ Միքայէլ հրեշտակապետին և ուրիշ հրեշտակաց հետ, և Սուրբը յարութիւն կ'առնու երկրորդ անզամ։

Երրորդ շրջանին մէջ, պառաւ մը իւր որդույն մեռած եղին համար օգնութիւն կը խնդրէ, և Գէորգ կը յարուցանէ եզր։ Թրանքուիլինոս թագաւորն իր կարգին կ'ուզէ որ շիրմի մը մէջ գտնուած մեռելները յարուցանէ։ Հոս վկայագիր մը կուտայ նաև Յորէլ անունը, երեցիարիւր տարիէ ի վեր մեռեալ մը՝ որ յարութիւն կ'առնու և կը մկրտուի։ Ուրիշ վկայագիրը կ'ըսեն։ Երիմիմ կը բանան և կը գտնեն միայն ասի մը փոշի զոր կը բերեն սուրբին։ Գէորգ կ'աղօթէ և իսկոյն յարութիւն կ'առնեն հինգ արթ, ինը կանայք և երեք տղայց, որոնք 460 տարիէ ի վեր մեռած էին։ Հոն խսկոյն հրաշը ովարիւր մը կը բզիսցնէ Գէորգ։ Կը մկրտէ նոր յարուցեալները, և յետոյ իրեն մէկ հրամանով կ'անհրետութանան ամէնն ալ։

Ինցնակալը կը հրամայէ որ զՍուրբը տանին ամէնէն աղքատ այրույ մը տունը։ Գէորգ անէկ հաց կ'ուզէ և նա կ'երթայ փոյս առնելու ուրիշներէն։ Բայց երբ կը վերապանայ՝ ճաշն արդէն պատրաստուած է, Երեշտակներ երկնելուն բերած են կարմորը և տանը մարդակ գերանը ծաղկած է։ Այրին Սուրբին կը ներկայացնէ իր գաւակը՝ կոյր, համր և հաշմանդամ, և նա կը քժշկէ։ Յետոյ դարձեալ տանջանց և դարձեալ մահ։ և այս անզամ մարմինը կը տարուի բարձր լերան մը կատարը և կը ճգուի կեր թոշնոց։ Ակայան զինուորներն ի դարձին կը լսեն զարձեալ ահաւոր որոտում մը։ Գէորգ երրորդ անզամ յարութիւն առած է և կը կանչէ զինուորները։ Կը դարձնէ զանոնց ի հաւատու,

կենդանի ջրոյ ապրիլը մը բղխել կու տայ հրաշքով և կը մկրտէ զանոնք: Եւ ասոնց իսկոյն սրով կը նահատակուին: Խսկ Գէորգ տանջանաց փոխարէն ինքնակալին գեղեցիկ խոստութեանի եթէ կուռքերու պաշտօն մատուցանէ: Գէորգ այլ ևս առաջուանը չէ: պատասխանները կը թըշին անոր զիջանելը հաւասարել, և կը կարծուի որ յանձն կ' առնու երկրորդ օրը կուռքերու երկրպագել: կը տարուի յարցունի՞ ուր սակայն ի հաւասա կը դարձունէ Ալեքսանդրա կայսրուհին:

Ամէն կորմ կը հոչակուի թէ Գէորգ պլատ զոհէ սաստածոց: այլին կու լայ, խսկ Սուրբը կոչելով անոր զաւակը գոր բժշկած էր, կը հրամայէ որ երթայ կուտուն և Ապողոնը կանչէ: Ապողոնի ինքնին կ' երեխ և կը խոստովանի որ անկեալ հրեշտակներէ մին է ինքը. Գէորգ ուրբը կը զարնէ զեախն, երկիրը կը բացուի և կուռքը կը կլէ: Սուրբը կը մոնէ կուտուն և կը խոստակէ միւս բոլոր կուռքը քչելով անոնց վրայ. բուրմերը կը բոնեն զինքը և կը հանեն դարձեալ ինքնակալին առջև որ անոր դատավճիրը կը կնքէ: Գէորգ կը տարուի գլխատման տեղը, ի դասին երկարի, և մինչ մէկ ոտքը ներսն է և միւսը դուրս, կը խնդրէ դահճներէն որ թղուն զինքը, և կ'աղօթէ. իր խնդրանցով կրակ կ'իմէ յերկնից և կը լափէ զկայսը, իր եօթանասուներիու թագաւորները և հոն գտնուող բոլոր հեթանոսները: Յետոյ կ'աղօթէ հաւատացելոց համար և Աստուած կը խոստանայ որ իրեն նշխարները յարգող և իրեն անուամբ խնդրող հաւատացելոց ամէն ինչ պիտի շնորհուի: Սուրբն այն ատեն կը հրամայէ զանձաց որ իրենց պարտը կատարեն: — Վկայազիրը կը յաւելու.

«Ես Պատիկրատէս, ծառայ իմ տիրոջս Գէորգայ, ներկայ էի եօթը տարի անոր չարչարանաց և զրեցի բոլոր կրածները: Երեսուն հազար ինն հարիւր հոգի և Ալեքսանդրա կայսրուհին իրմով դարձան ի հաւատս Քրիստոսի»:

Ասոնց ընդհանուր զիծերն էին ամենա-

հին վկայաբանութեան, որոն վրայ դեռ շատ աւելի զարդեր, տանջանցներ, վիշտապի սատակութեան, զանազան հրաշք, հետքանիւթեան աւելցուեցան յաջորդ վկայագիրէն: Ասոնցմէ ներշնչուեցան նաև պրուեստագէտը և ամէն զիրքերու մէջ ներշնչայացուցին զԱ. Գէորգ, մոզայիկ քանդակներով, նկարներով, արձաններով, փորագրութեամբը, հիւսուած գորգերով և դրօշակներով:

Այս համառու յօդուածին ամփոփ սահմանը չներեր մեզ մի առ մի համեմատութեան առնուլ արուեստի՝ այս գործերը դարձու ի զարս: յիշատավնեց միայն զըլիսաւր մէկ քանին, որննցմէ կը ներկայացնենց չորս պատկերներ ալ մեզի ծանօթագոյններէն, ուր ընթերցողը կը տեսնեն Սուրբին զանազան արտայայտութիւնը և մեր ըսածներուն հաւատացիքը: Երեքը կը գտնուին ի վենեստիկ և են Գարբաչչիոյի հրաշալի գործեր. երկուքն են ուղղակի Արքոյն գարուց աւանդական գէպեր, Կոփէն ընդ վիշտապի և յաղթանակն վիշտապին սատակմամբ և թագաւորին աղջկան ազատմամբ. իսկ երրորդը կը ներկայացնէ սորբերու խումբ մը, յորս կայ նաև Ս. Գէորգ պարզապէս իբրև զինուորական մը խաչանիշ զրօշակ ի ձեռին: Այս է բուն իրեն հարազատ տիպարը: ձիշտ մի և նոյն հարազատ տիպարը կը տեսնենք նաև չորրորդ պատկերին մէջ, որ ձիորդիոնէի անմաս վրձինին արդիւնքն է և կը պահուի վենեստիկ մօտ Գասպէլ Միքանգոյ աւանին մէջ: Հուսակայն զինուորականն այլևս Ս. Գէորգ չէ, այլ կը ներկայացնէ զԱ. Խապերալէ, ճիշտ նոյնապէս զինուորական տարազով և խաչանիշ զրօշակ ի ձեռին: Գիտելու արժանաւոր կէս մ' է Գարբաչչիոյի երրորդ պատկերին միջին անձը, որ կը ներկայացնէ զԱ. Վիթալէ: ինչո՞ւ համար ձիաւոր է, մինչ զգեստը զինուորականի ձևով չէ: Ահաւասիկ արդիւնք նկարչի երկակայուտ խանդին. Ս. Վիթալէի վարցը, որ նոյնապէս շատ ծանօթ չէ զեռ, ընծայեր բնաւ կուռան մը նկարչին այս բանաստեղծութեան: Գիտենք սա-

կայն որ ժողովրդոց համար շատ հաճելի էր իրենց սուրբը ձիով տեսնել, այս զգացումէ մղուած են նաև ուրիշ հին արուեստագէտը ալ, մանաւանդ յԵզիպոսու, երբ ոչ միայն սուրբեր, այլ նաև կուսան սըրբուշիներ և նոյն իսկ երկնային հրեշտակներ ձիաւոր կը պատկերացնեն: Ասոնց չե՞ն մի՞թէ որ Ս. Յովհաննէս Աւետարանիչն ալ չեն վարանիր հին ձեռագրաց մէջ տարօրինակ ձևով մը պատկերացնելու, խառնելով բարյական զաղափարը նիւթական իրապաշտ ձևի հետ և բաղադրելով մարդ մը արծուի զլուխով, կոռուցով և մինչև իսկ երբեմն ձեռաց փոխարէն մագիլներ նկարելով:

Թողունք սակայն այս ամէնը և անցնինք մեր Ա. Ֆէորգայ, որուն ամենազեղեցիկ պատկեր մը կ'ընծայէ ֆրանչիա, Պոլոնիոյ թանգարանին մէջ. զելեցիկ և վսեմ զինուորական մ'է, զրահապատ և ծիրանիով, նիզակն ի ձեռին և ուտքին տակ կը կոխէ վիշապը, որ առասպեկլայօդ վարուց նիւթական անաստունէն աւելի անմարմին թելիքը վիշապին զաղափարն է, զոր Սուրբը բարյապէս իւր տափ տակ կը կոխէ: Ծնդհակառակն իրական վիշապն է նափայէլի պատկերին մէջ (ի թեղրոկաս Musée de l'Ermiteage ի ֆրենցէ Museo degli Uffizi), և Ս. Գէորգ ձիաւոր սապետն՝ նիզակը կը միէ անոր կողը, մինչ թիչ հեռու կը տեսնուի ծնրադիր աղջիկը ձեռնամած: Ռաֆայէլ արդէն ընդհանրապէս սիրող է աւանդութեանց, և կ'ուզէ զանոնց որ և է կերպով հաշտեցնել իրականութեան հետ. այսպէս երբ Արրունի Զեշիլիայի համար որոշ կոռւան մը չգունէր թէ ո՛ր երաժշտական գործին յատկացնէ, անոր ձեռքը կու տայ երգեհոնի փողերը և ոտքերուն առջէ կը սփոէ միւս բոլոր ծանօթ երաժշտական գործիները, մինչև իսկ թմրուկն ու եռանկիւնը:

Յիշատակութեան արժանի է նաև Տոսոսյ Տոսսի Ա. Գէորգը (ի Միլան Pinacoteca Brera) ուր սուրբը ներկայացուած է ճիշտ ըստ պատկերի ֆրանչէսցոյ տ'էսդէ իշխանին: Տեսարանական (scenico) պատկեր

մ'է Ալդիգիերոյ Տա Զեփոյին նկարածը որ կը տեսնուի ի Բատուա Ս. Անտոնիայ տաճարին մէջ. Սուրբը կապուած է անուին և հոլովելու պատրաստ, ձեռնամած բազուկները զէպ ի վեր երկինք բարձրացուցած: Նոյն տանջանքը բոլորովին տարբեր ըմբռումամբ կը ներկայացնէ նաև Շարդրի մայր եկեղեցւոյն գունագեղ պակափեղկը, ուր կը տեսնուին սուրբը միսուած սուրբին մարմնին մէջ և երկու դահիճք որ ձեռքերէն և սուրբէրէն կապած կը ջանան հոլովել զինքն անուոյն հետ: Աւելի վերև կայ ամբողջապէս սուրբն Ժի՞դարու զինուորականց տարագով՝ վահան ի ծեռին և զրօշագարդ: Ռաֆայէլեան ըմբռումամբ նկարուած է նաև Եսաորոյ Փելլինի Ա. Գէորգը (ի Բարիկ Musée de Louvre). Մի և նոյն տիպարն է ձիաւոր ասպետի որ կը ջախչախէ վիշապը և կ'ազատէ թագաւորին աղջիկը, դասաւորութիւնը միայն և հորիզոնը կը տարբերին իրարմէ, ինչպէս նաև աղջկան դիրքը՝ որ հոս ազատած և փախչելու վրայ է. իսկ ասպետին հարուածին սաստկութենէն կտոր կտոր եղած է իրեն նիզակը, Տեսարանական է նաև Քիվանէլւոյին որմանկարն (ի Վերոնա, եկեղեցի Սրբուհւոյն Անաստասիայ) ներկայացնելով զինուորը և կապագովկիոյ թագաւորին աղջկիր:

Հուսկ յիշենք հոչչակաւոր արձանն ի Բրակայ, գործ Գլաւզենպուրկներու և մոզայիկն ի Զեփալու՝ կործանած մայր եկեղեցւոյն մէջ, ներկայացնելով չորս զինուորական սուրբերն, Հեկտոր, Գէորգ, Դիմետոր և Նեստոր ի միասին: Ս. Դիմետոր և Ա. Գէորգ կը պահուին նաև մեր վանաց պատկերաց թանգարանին մէջ, անձանօթ հեղինակի գործ բայց զելեցիկ, և նուէր Փետան Գէյի: Ա. Գէորգ բանդակուած կայ նաև զանազան հայ շիրիմերու վրայ և նկարուած՝ Վրաց հոչչակաւոր Աղողոմոն թագաւորի զրօշակին վրայ:

Հ. Յ. Ակներ

